

499

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԲԱՐԻ ՏԱԶԱՐԱԿԱՆԱՑ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԻՆ

ԹՈՒՍՈՅ ՀԱԿԱԼՔՈԼԱԿԱՆ “ՅՈՅՈՒ”, ԹԻՒ 4 ՕԹԵԱԿԻՆ

392.85
44 35

Nº 1

ԱԼՔՈԼԻ ՀԱՐՑԸ

ԳԻՆ և ԴԱՅԵԿԱՆ



1912

Տպագր. Հրանտ Խելչեան

ՍՊԱՄՄՈՒՆ

392.85+613.8

Ա 35

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1971


ԲԱՐԻ ՏԱՅԱՐԱԿԱՆԱՑ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԸ (ԶԷԶՈՔ)

ԾԱԳՈՒՄԸ

Իմորեալ ըմպելիներ խմելու և գինովայրու սպառութիւնը շատ էն, կ'ենթագրուի թէ քաղաքակրթութեան մէկ հետեւանքն է ատիկա, բայց և այսպէս կարելի չէ ասկէ հետեւցնել որ այդ սովորութիւնը լաւ կամ օգտակար եղած ըլլայ: Այս տեսակէտէն հնութիւնը ովնաչ չապացուցաներ, ապա թէ ոչ մարդակերութիւնը, գերութիւնը և մեր նախահարց ունեցած նմանօրինակ խել մը սովորութիւնները այս իսկ իրաւամբ յարգուելու ու պահուելու էին: Հին ժամանակները սակայն, խմորեալ ըմպելիները սուզ ըլլալուն ընդհանրապէս առնական օրեր կ'արբենային և դիւրակեցիկ անձնոք միայն կը նայիմ յաճախակի թոյլատրել ինքնինուն այս շուայութիւնը: Ըմպելիները մեծաքանակ պահելու կերպին անզիտակ էին անոնք և փոխադրութեան միջոցներէ գուրկ՝ զանոնք առնէն կողմ արածելու ինչպէս այժմ: Զատման արուեստն ու գարեջրելու եղանակը ընդհանրուր կերպով անծանօթ էին գեռ որով և ալքոլամոլութիւնն ալ սահմանափակ ու կայուն վիճակ մը ունեցաւ որ տեւեց մինչեւ ժթրող գարու սկիզբը որ առեն օզիի, գարեջուրի, գինի մեծաքանակ արտադրումին և անսնց գիւրութեամբ փոխադրութեան հետեւանօք աներեւակայելի արագութեամբ ծաւալեցաւ այս յոտի մոլութիւնը աշխարհին չորս կողմը:


Երեւի ոգելից ըմպելիներու գործածութեան չափագանցութենէն յառաջ հկած բարոյական ու ընկերային թշուառութիւնները Միացնալնանգաց մէջ աւելի կանուխ զգալի եղան, որովհետեւ պարզ «չափաւորութեան ընկերակցութիւն» ներու կողմէ ապարդիւն կերպով ժուժկալութիւն քարոզուելէ յետոյ, առաջն անգամ ըլլալով հո՛ն հասկցուեցաւ որ չափագանցութիւնը առօրեայ գործածութեան անխուսափելի հետեւթիւնն է և առանց բոն սկզբնապատճառին — այսինքն ո-

ВОЗВРАТИТЕ КНИГУ НЕ ПОЗЖЕ
ОБОЗНАЧЕННОГО ЗДЕСЬ СРОКА 7377



7377

8001063561



գելից ըմպելիներ գործածելու սովորութեան—դէմ պայքարելու, կամիի պիտի չըլլայ անոր առաջքը առնել ազգուորէն և Այսպէս, բացարձակ ժումկալութեան ընկերակցութիւնները՝ նակալուական կոչուած—Միացեալ Նահանգաց մէջ ծնունդ առին:

Բարի Տաճարականաց Անկախ Կարդը (Independant Order of Good Templars) Քուն անուն Նիւ-Եօրքիի մր կողմանէ հիմնուեցաւ 1852ին: Քուն բաժնուած էր նախօրօք հիմնուած նմանօրինակ ընկերակցութիւններէ որոնք արդէն շուտով անհետացան: Իր սկզբնական նշանաբանը՝ «Յսյո, Գը թութիւն և Բարեկամութիւն» փոխուեցաւ և եղաւ «Հաւատք, Յոյս, Գթութիւն»: Կինքրն ալ համահաւասար իրաւունքներով ընդունուեցան Կարդին մէջ: Ն. Քըրթիսի հովանաւորութեան ներքեւ Կարդը քիչ ժամանակուան մէջ արագորէն տարածուեցաւ, այնպէս որ Միացեալ Նահանգաց Մեծ-Օթեակը հիմնուեցաւ 1852 Օգոստոս 17ին: 1866ին արդէն 2686 Օթեակներ գոյութիւն ունէին 168000 անդամներով:

1868ին Անգլիա ներմուծուեցաւ Ֆօզիէ Մելինսիմքնոցաւ որ իր Ամերիկայէ գործին Պըրմինէմի մէջ հիմնեց եւրոպական առաջին Օթեակը: 1875ին Կարդը բաժնուեցաւ Ամերիկեան և Եւրոպական ճիւղերու, որովհետեւ Ամերիկացիները համամիտ չէին որ սեւամորթիներն ալ սպիտակամօրթերու համահաւասար արտօնութիւն ունենան, բայց 1887ին Սարաթոկայի մէջ գոյացած համաձայնութեան մը հնտեւանոք կրկին միացան: 1905ին Բ. Տ. Ա. Կ. Ր. (Համառօտապրութիւն Բարի Տաճարականաց Անկախ Կարգին) 128000 չափանաս և 117000 տղայ անդամ ունէի Անգլիոյ մէջ, 130000 Շուէտի, 25000 Նորվեգիոյ, 6000 Տանըմարքայի, 29000 Գերմանիոյ, 42000 Զուիցերիոյ մէջ, իսկ միացեաները (ամբողջ Կարդը 614000 անդամ ունի) յորուած են Ամերիկայի, Աւստրալիոյ, Հնդկաստանի, Բարեյոյսի, Պիրմանիոյ, Քանատայի և Անգլ. գաղութներուն մէջ: Բրիտանիոյ մէջ ծովային և զինուորական չատ մը Օթեակներ կան որոնք իրենց նիստերը կը գումարեն պատերազմական նաւերու և նոյն իսկ պատերազմներու միջոցին: Անգլօ-Պօէր պատերազմին տեսնուեցաւ որ թշնամի բանակներու Բարի Տաճարականները կ'եղբայրակցին և կրուածուաշտին վրայ իրենց նիստերը միասին կը գումարէին:

Զուիցերիական առաջին Օթեակը հիմնուեցաւ 1883ին Ժըմէլի մէջ, բայց ամէն կողմէ հարուածուած և անբաւական կերպով զեկավարուած, քիչ ժամանակ միայն կրցաւ իր գոյութիւնը պահպանել:

Երկրորդ փորձը աւելի լաւ յաջողեցաւ, 1892 Յունուար 7ին Միս Չէրլօթ Ա. Կրէյ, Տօքթ. Թէլուսթ Ֆորէլի հետ միասին Ցիւրիխի մէջ հիմնեց Հելվետիա թիւ 1 Օթեակը: Քիչ ասկնուան մէջ անոնց թիւը տասնի բարձրացաւ և 1894 Օգոստոս 12ին հիմնուեցաւ Զուիցերիական Մեծ Օթեակը:

Զուիցերիական Օթեակը որ Շուէտէ և Գերմանիոյ աղատական տարրերուն հետ սերտ յարաքերութիւններ ունէր, յաւախուկի դիմումներով փափաքեցաւ Միջազդային Գերադոյն Օթեակէն կրօնական կատարեալ չէզոքութիւն մը ստանալ, բայց իր ջանքերը Անգլօ-Սաքսոններու և ի մասնաւորի Միովացիներու դիմադրութեան առջև ձախողեցան: Բնականաբար ամէն մարդ ազատ էր իր ուզած կերպով հաւատալու Աստուծոյ, բայց պարապեւալ ծէսարանին աղօթքներն ու ատենախօսական ֆորմիները, ինչպէս նաև Սեղանն վրայի Աւետարանը Կարդին թոյլատութեան սպիտն հետ չատ ալ համապատասխան չէին: Այսպէս կրօնական հարցը ամէն առթիւ երեւան նկատ այնուհետեւ մընչեւ որ 1905ին զուիցերիական Մեծ Օթեակը սրուշեց չէզոք ծիսարան մը որդեպեկ, աչք առնելով Միջազդային Գերադոյն Օթեակէն վատրուելու վտանգը: Միեւնոյն ժամանակ ներկայացաց իր ծիսարանը Պէլ-Փասթի մէջ գումարուող միջազդային Օթեակին որ անկարեւոր թոյլատութիւններ միայն տուաւ և զուիցերիական ու պելճիքական չէզոք ծիսարաններու գործադրութիւնը արդիւց: Ասկէ ծագում առաջ բաժանում մը սկզբանքէ բղիսած և ոչ թէ անձնականութիւնէ, թէե ասիկա պատճառ մը չէ որ այս անջատ կազմակերպութիւնները միայն տուաւ և զուիցերիական ու պահանջել հարկին՝ հասարակաց թշնամիին դէմ կուտեղու համար:

Մենք կը պատկանինք հակալքողականներու «Բարի Տաճարականաց Անկախ Կարգին (Էզզոք)»: Կ. Պուտոյ մեր տեղական Օթեակը կը կոչուի «Յոյս թիւ 4» և պատճառը ննք կէտ առ կէտ հետեւիլ անոր սահմանած օրէնքներուն ու կաղամական կանոնապրին:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակը պատղատու ծառերուն և այգիներուն ոչնչացումը չէ, ինչպէս որ մեր հակառակարգները կ'ուզեն հաւտացնել։ Ընդհակառակն, բաղձակի է որ Բարի Տաճարականները այգիներու և պարտէցներու աէր ըլլան անոնցմէ օգտակար մնունդ ու առողջ ըմպելիներ քաղերու համար փոխանակ ընկերային թոյն մը պատրաստելու։

Մենք կ ուզենք պայքարիլ կանոնաւոր կերպով ու անդադար, օրինաւոր ու համոզիչ բոլոր միջոցներով, մարդկային ընկերութեան մէջ խարսխած այն յոռի ունակութեան դէմոր կը կայանայ ըլլայ որկրամոլութեամբ վաղանցիկ հաճոյք մը գգալու, ըլլայ ուղեղային ընդարմացմամբ անդգայութեան թմբրուցին մէջ մեր հոգերն ու վիշտերը վատօրէն մոռնալու նպատակաւ թմբեցուցիչ կոչուած աւելի կամ նուազ յամբ գործող թոյներու գործածութեան մէջ: Մենք ձեռնարկեցինք այս պայքարին, որովհետեւ կը տեսնենք մարդկութեան վատասերումը, ոճիրներուն կրկնապատկուիլը, ուղեղային հիւանդութեանց բազմանալը, բարքերու ապականումը և մատաղ սերնդեան վատիլը խմելու սովորութեան չարաղէտ աղղեցութեան տակ: Մեր մէջ ալքոն է որ իր ամէն ձեւեկուն տակի ընկերային կազմը կ'ապականէ, Զինասատանի մէջ ափիոնն աւ հայշը նոյն դերը կը կատարեն, ինչ փոյթ, տեսակը չէ որ կը հետաքրքրէ մեզ, մենք կը պայքարինք անոնց ամէնուն ալ դէմ ուր որ գործածութեան մէջ ըլլան անոնք:

Մեր նպատակն է ապացուցանել զիտականօրէն թէ ալ-քոփի սովորական ու նուազագոյն գործածութիւնը—նոյն իսկ գինին, գարեջուրին— կը խաթարէ ու կը խանդարէ ուղեղին գործունէութիւնը, առանց զգացնելու ննժակային և իր շուրջիններուն։ Մենք կրնանք հաստատել անժիւ իրու զութիւններով որ գինովացուցիչ ըմպելիններու սովորական գործածութիւնը ժողովրդեան մեծագոյն մասը կ'առաջնորդէ անխուսափելորէն խախազանցութեան։

Ամփոփելով ուրեմն կրնանք յայտնել թէ նախև առաջ մեր նպատակն է ոգելից ըմբել իներու եւ քմբեցուցիչներու գործադուրեան աստիճանական զնշումը եւ անօնց ասմինա- նախակումը դեղազործութեան եւ նարտարարուեափ կիրարկման մէջ միայն Բայել ընկերային բարենորդում մը կը հետապնդեմ : Քաջ գիտենք թէ ասիկա ընկերային ամբողջական բարելաւումն

չէ, որովհետև տակաւին սփռվելիք ընկերային շատ մը թըշ-
ուառութիւններ կան, բայց մենք ջերմապէս հաւասարացած
ենք որ առողջ ու զօրաւոր ուղեղ մը անհրաժեշտ է ու և իցէ
ընկերային բարեկարգութիւն մը իրավուրծելու համար, Վէտք
է ուրեմն նախ և առաջ զնզել զարծածութիւնը ուղեղը փնա-
ցնող բոլերուն:

ԱԿՏԲՈՒՆՔՆԵՐԸ

Բարի Տաճարականները յանձնառու կ'ըլլան, ոչ պաշտրաստելու, ոչ գնելու, ոչ ծախելու, ոչ հայթայժելու և կամ հայթայժել տալու որու որ ալ ըլլայ, ո և իցէ ոգելից ըմպելի, խմորհալ կամ զտուած, ոչ ալ ափիոն, հաշիչ, մորդին, իթեր ևն. (իբր հաճոյքի մըջոց) և պարտականութիւն կը տանձնեն իրենց ձեռքին տակ եղող բոլոր պատուաւոր միջոցներով համոզելու մարդկութիւնը նոյն ոգիով շարժելու : Բժշկական և կրօնական գործածութիւնը՝ կարծ ժամանակուան մը համար մշայն իբր բացառութիւն կ'արտօնուի Օթեակին հակողութեամբ: Մեր կազմական կանոնագիրը կ'ընդունի նաև մէկ քանի բացառութիւններ: Գործաւորը կամ պաշտօնեան որք սպասաւոր չեն և իրենց գործը միայն ընելու պարտաւոր, պէտք է մերժեն ուրիշներուն ոգելից ըմպելի հայթայժել կամ տանիլ, նոյն իսկ եթէ իրենց տէրը սափիէ: Ասոր փոխարէն, սպասաւոր մը որ իր տէրերէն կախում ունի և պարտաւոր է ստացած հրամանները գործադրելու, կիսայ աւանց իր Տաճարականի երդումը դրժած ըլլալու, ոգելից ըմպելիներ հրամցնելու եթէ իր տէրերը կը պարտաւորեն զինք առ ալլ, բայց այս պարագալին միայն: Զինուորները նմանապէն: Այս օրինագները յստակօքէն ցոյց կուտան մեր յանձնառութեան նշանակութիւնն ու սահմանը :

Բարին Տաճարական մը լոնդիանը բավէս զգուշանալու է յա-
ճախելէ այն միջավայրերը ուր կը խման։ Սակայն եթէ ինք
կը վրայ բացարձակ ապահովութիւն ունի, կարգ մը պարա-
գաներու մէջ նախլնարկելի է որ երթայ ի տաօնաւորի բրոբա-
կանտի համար ճակատաշնել իր պարզ ջուրի կամ՝ լիմօնատի
գաւաթը զինետան, սրճարանի և կամ այդ կարգի տեղեր ուր
ամէն ոք կը խմէ։

ԲՐՈՅԻԿԱՆՏԻ ՄԻԶՈՑՆԵՐ

Բրոբականտի մնու միշոյնելը քաղմաթիւ են : Յիւնք
չոս գլխաւորները :

1. Անհատական գարափարածաւալուն .— Մէն մի բարի Տաճարական պարտաւոր է ժուժկալութեան մղել ամէն ոք և կարդին մէջ ընդունիլ տալ պատուաւոր անհասանիր : Ամէն ճիզ պէտք է թափէ զինսեմոլները մղելով ժուժկալութեան՝ Օթեակ մտցնելու համար : Բայց և այնպէս պէտք չէ որ առջի հանդիպածը իր Օթեակի անդամ բերէ ներկայացնէ առանց կանխաւ ապահովուած ըլլալու անոր մտադրութեանց անկեղծութեանը ու նկարագրին պատուաւորութեանը . պէտք է զգուշանալ բարոյապէս վատասերեանիրն ու նենդամիտներէն որոնք կ'ապականեն և կը քայլայեն ամէն ինչ :

2. Պիտի գործենք գրքոյիներու հրատարակութեամբ , ժուժկալութեան գրականութիւնը տարածելով այսպէս :

3. Պիտի կազմակերպինք համախումբ պառյունիր , նուազահանդէսներ , բանախօսութիւններ և անոնցմէ պիտի օգտուինք ոչ անդամ ծանօթներ հրաւիրելով մեր կարգին սկզբունքները ծանօթացնելու համար :

Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բարի Տաճարականաց կարգը Օթեակներու չորս բաժանում ունի , 1. Տեղական , 2. Նահանգային , 3. Մեծ և 4. Միջազգային Օթեակ : Ասոնց երկու ծայրապոյն ները անհրաժեշտ են : Այս չորս բաժանման կը համարակատասխաննեն չորս սաստիճաններ որոնց իրաւունք կը ստանան անդամները իրենց նուութեան և մատուցած ծառայութեանց համեմատ : Այսպէս Բարձրագոյն Օթեակի մը կարենալ անդամակցելու համար անոր համարժէք սաստիճանին տիրացած ըլլալու է : Իր երդումը դրժող Բարի Տաճարականը կը կորսնցնէ իր ստացած բոլոր սաստիճաններն ու պաշտօնները :

Տեղական Օթեակը կարգին հիմնական կազմակերպութիւնն է և էն քիչը 10 անդամէ կը բաղկանայ : Տարաթը մէկ անդամ կանոնաւոր նիստ կը գումարէ և խրաքսնչեր եռամաէկի կ'ընարի իր պաշտօնատարները որոնք պարտաւոր են ներկայ գտնուիլ ամէն նիստի , եթէ բանաւոր պատճառ մը չարգիկը զիրենք առ այդ . իսկ անդամները բարոյական պարտականութիւնը ունին իրենց կրցածին չափ մասնակցելու նիստերուն :

Նահանգային , ինչպէս և Մեծ Օթեակը կը կազմուին գաւառի մը տեղական օթեակներու ներկայացներէն : Նա-

հանգային օթեակի մը անդամակցելու համար անհրաժեշտ է վեց ամիսի անդամակցութիւն և ցկեանս յանձնառութիւն :

Մեծ Օթեակը կարդին ազգային կազմակերպութիւնն է և կազմուած նահանգային օթեակներէ անուանեալ ներկայացուցիչներէ որոնք ամէն տարի կ'ընարուին 100 անդամի համար մէկ ներկայացուցչի հաշուով : Մեծ Օթեակը կը գումարուի տարին անդամ մը 2-3 օր տեսողութեամբ և իր որոշած աեղը :

Միջազգային Օթեակը կարգին ամենաբարձր կազմակերպութիւնն է : Այս կը հսկէ կարգին միութեան՝ պահպանելով ակրատները , կազմութիւնը և օրէնքները :

Աշխարհա բոլոր Մեծ Օթեակները պարտաւոր են հնագանդելու կարգին կանոնաց և սկզբունքներուն : Միջազգային Տաճարական Պետը պաշտօն ունի հսկելու Մեծ Օթեակներուն վրայ , ինչպէս նաև անսնց ունեցած հաւատարմութեանց կարգին սկզբունքներուն և կանոնաց հանդէսպէս : Միջազգային Օթեակը կը նայ կարգէն արտաքսել Մեծ Օթեակ մը : Իր զիստաւոր պարտականութիւնն է սակայն հիմնել Օթեակները ուր որ պահանջ կայ : Մեծ Օթեակներու գէմ ուզզուած գանգատները ինկատի կ'առնէ և յիտ քննութեան իր վճիռը կ'արձակէ :

Կան նաև Պատանեկան Օթեակներ որոնք նմանապէս Բարի Տաճարականաց կարգէն կախում ունին , միեւնոյն սկզբունքներով և գործունէութեամբ , սակայն բարեփոխուած տղոց տարիքին յարմարցուելու համար : Տասը տարեկանէն սկսեալ տղաքներ կը նան անդամակցիլ և սովորաբար 16 տարեկան եղած տակներն ելլելով կ'ընդունուին չափանամներու Օթեակին մէջ :

Հստ օրինի , տղոց նիստերուն կը նան ներկայ գտնուիլ ծընողքները և առ հասարակ ամէն անոնք որոնք այս ինպրով կը չափարգութիւն :



Կ'ըլլան որ արիւնը աւելի մեծ քանակութեամբ խուժէ մորթին երեսը ու ցրտանայ արագօրէն—ինչ որ իշայտ կուզայ մորթին կարմիր գունաւորումէն : Այսպէս խմելէ ետք այտերու վրայ գոյացած կարմրութիւնը որ իր ալքօլի գրգռական մէկ արդիւնքը կը բացատրուի, պարզապէս անզգայութեան երեսոյթ մըն է :

Կը կարծուի նաև որ ալքօլը ցուրա եղանակին կը տաքցնէ : Զերմութեան այս զգացաւմը պատրանի մըն է : Տաք արեան աւելի մեծ քանակութիւնում մեր մարմնոյն մակերեսը խուժելուն հետեւանոք՝ տաքցած կը զգանի ինքինքնիս, իշրականին մէջ սակայն մենք չենք տաքցած, այլ մասն : Այս պատրանքը յառաջ կուգայ պատի զգացումը փոխանցուած ժամանակ, պէտք զգացուած տեղը և որոշ հիւսուածքները որ և է նիւթով չեն կրնար սնանիլ . անոնք արիւնէն կ'առնուն որոշ մննդասու նիւթեր և կ'արտաքրսն ինչ որ օտար է իրենց համար ու վնաս կը պատճառէ :

Սուարկողներ ըլլան թէ ամէն պարագայի մէջ իրր ջերմութիւն, ալքօլի կիզումէն յառաջ եկած կենդանի ուժը մարմույն օգտակար ըլլայ : Աս ալ անլուդունիի է . որովհետեւ եթէ ալքօլ ջերմութեան ազքիւրները կ'աւելիցնէ՝ միւնոյն ժամանակ կ'աւելիցնէ նաև կրուսան ալ և աւելի մեծ համեմատութեամբ մը, այնպէս որ իր ընդհանուր արդիւնք՝ ջերմութեան անկում յառաջ կը բերէ, ինչ որ բազմաթիւ փորձերով հաստատուած է ոգելից բամպելի խմած ու և է մարդու մարմնոյն վրայ բժշկական ջերմացախով :

Այս երեւոյթը սապէս կը բացատրուի ալքօլը մորթին արիւնային խոզով՝ կներու (Vaisseaux sanguins) ընդլայնում յառաջ կը բերէ, որով և տաք արիւնը աւելի մեծ քանակութեամբ կը տարածուի մարմույն մակերեսին վրայ որիկէ և ջերմութեան աւելի մեծ կորուստ տեղի կ'ունենայ ընականարար : Իսկ արիւնային խոզովախոց ընդլայնումը հետեւեալ եղանակու կ'ըլլայ : Այդ խոզովակներուն ներքնակողմը բոլորակածեւ փաքք մկաններ կան յարատեւ կծկման վիճակին մէջ՝ աղդեցուաթեամբը ուղեղին մէջ միւնոյն կեղունը ունեցող կարգ մը ջղային նեարդերու որոնք այդ միաններուն կը յանդին : Ալքօլը անզգայացնելով այս կեղրունը, ջղային գրգռումն ալ կը դաղրի որուն հետեւանքով բոլորակածեւ մկանները կը բուկնան, արիւնային խոզովակները կ'ընդլայնին ու պատճառ

Ուղեղային անզգայացման ուրիշ մէկ արդիւնքն ալ զի նով վիճակի մէջ գունուող անձանց ողեւարեալ չարժումներու անօգուտ ցոյցերն են, որովհետեւ այն դիմագրութիւնն զոր ժուժկալ մարդը ցոյց կուտայ անօգուտ չարժումներու իր փափաքին՝ չնջուած է : Ասով կը բացատրուի սրտի գուր-

ԱԼՔՕԼԻ ՀԱՐՑԸ

Ալքօլին մարդկային ցեղին հասցուցած չարփներուն հասարակութիւնը վերահաստու ընկերու համար հարկ է ուստիմնաւորի խմած բերած բնախօսական հետեւանքները :

Յայտնի է թէ ալքօլը կը սպառի մեր մարմնոյն մէջ, որով և կենդանի ուժի ալքիւր մըն է : Ասկէ չնետեւիր սաշկայն որ սնունդ մըլլայ անիկա . այս կարծիքը արդարացներու համար նախ ապացուցանելու է թէ իր կիզումէն յառաջ եկած կենդանի ուժը բնական գործողութեան մը կաստաման կը գործածուի, որպէս տեսք փիզիքական գործութեան մը կենդանի ուժի փոխութիւլը հերիք չէ, հապս պէտք է որ այս փոփոխութիւնը ըլլայ պահանջուած ժամանակ, պէտք զգացուած տեղը և որոշ հիւսուածքները ու իր չեն յառաջ համար ու վնաս կը պատճառէ :

Սուարկողներ ըլլան թէ ամէն պարագայի մէջ իրր ջերմութիւն, ալքօլի կիզումէն յառաջ եկած կենդանի ուժը մարմուս մարմնոյն օգտակար ըլլայ : Աս ալ անլուդունիի է . որովհետեւ եթէ ալքօլ ջերմութեան ազքիւրները կ'աւելիցնէ՝ միւնոյն ժամանակ կ'աւելիցնէ նաև կրուսան ալ և աւելի մեծ համեմատութեամբ մը, այնպէս որ իր ընդհանուր արդիւնք՝ ջերմութեան անկում յառաջ կը բերէ, ինչ որ բազմաթիւ փորձերով հաստատուած է ոգելից բամպելի խմած ու և է մարդու մարմնոյն վրայ բժշկական ջերմացախով :

Այս երեւոյթը սապէս կը բացատրուի ալքօլը մորթին արիւնային խոզով՝ կներու (Vaisseaux sanguins) ընդլայնում յառաջ կը բերէ, որով և տաք արիւնը աւելի մեծ քանակութիւնում կը տարածուի մարմույն մակերեսին վրայ որիկէ և ջերմութեան աւելի մեծ կորուստ տեղի կ'ունենայ ընականարար : Իսկ արիւնային խոզովախոց ընդլայնումը հետեւեալ եղանակու կ'ըլլայ : Այդ խոզովակներուն ներքնակողմը բոլորակածեւ փաքք մկաններ կան յարատեւ կծկման վիճակին մէջ՝ աղդեցուաթեամբը ուղեղին մէջ միւնոյն կեղունը ուղեղի չարժումներուն կը յանդին : Ալքօլը անզգայացնելով անզգայացնելով բոլորակածեւ մկանները կը բուկնան, արիւնային խոզովակները կ'ընդլայնին ու պատճառ

ծունէութեան և բազկերակի զարկին արագացումը՝ միշտ իբր ալքօլի գրգռիչ արդիւնք ցոյց արուեած։ Իրաւ է թէ սրախ գործունէութեան յաւելումը ուղղակի ալքօլին հետեւանքը չէ, բայց անիկա երեւան կուգայ ոգեկից ըմպելինսերու վեյթերէն անդաման կարգ մը պարագաներէ։ Հանգարա կերպով պառկեցուցէք խելքը զլուխը մարդ մը և զինի առուէք խմելու, պիտի անսնէք որ սրտին գործունէութիւնը միեւնոյնը պիտի մնայ։ բայց խմող խումբերուն համար խնդիրը կը տարրերի, ինչպէս ըսկինք քննական սպիին թմրութեամբը անօգուտ տեղը կը շատախօսեն, իրնց անձին տէրը չեն, դիւրաբորբոք են, ի գուր տեղը շարժումներ կ'ընեն և այսպէս յառաջ կը բերեն սրտի և բազկերակի գործունէութեան արագացում։

Ալքօլի անզգայանող երեսյմնսերէն մէկն ալ յոդնութեան զգացումին թմրութիւնն է։ Այն համոզումը թէ ալքոլը վասակաբեկ մարդոց ուժ կուտայ նոր յոդնութեանց առկալու համար, շատերու քոլ խոր արմատ ձգած է։ Արդ, յոդնութեան զգացումը մեր մեքենային ապահովութեան կափոյցն է (soupaper), անիկա որ կը քնացնէ զայն՝ աշխատելու համար, կը նմանի այն մարդուն որ կ'արդիլէ կափոյցը գործելէ։ իր մէքենան չափէն աւելի տաքցնելու համար։

Այս սխալ ըմբռնումը թէ ալքօլը յոդնուծ մարդիկը կ'ուժովցնէ՝ ի մասնաւորի աշխատերը է մարդկութեան ամենասառար վասակարգին համար։ Խեղճ մարդիկ որոնց վաստը կածը մարդավայել գոյութեան մը պէտք եղած ծախքերուն աչքաւեր, այս համազումին մղուած իրենց եկամուաչն մնեադոյն մասոց ոգելից ըմպելիներու կը յասկացնեն փոխանակ գործածելու առողջ ու առատ մնունդի հայթայթման՝ ինչ որ միայն և միայն պիտի կարենար զիրենք ուժովցնել իրեց ծանր աշխատութեանց մէջ։

Սովորաբար խմողներու քով եղած փորձերը կը բացառեն թէ ինչու համար զժուար է սոյն նախապաշարումը անհետացնել։ Կամոնաւորաբար ոգեկից ըմպելի գործածող մէկը իր այս բէժմով աւելի աշխատանք կ'արտադրէ քան յանկարծ անկէց զրկուած միջոցին։

Ալքօլը ևնթակային վրայ միւնոյն ազդեցութիւնը ի-

գործ կը գնէ, ինչ որ պիտի ընէին նմանորինակ թմրկցուցիչ թոյներ։ Զոր օրինակ, զոկոցէք մօրֆինամոլ մը օր մը իրեն առլորական դարձած մօրֆինէն, պիտի տեսնէք թէ՝ ան ոչ պիտի քննանայ, ոչ պիտի ուտէ և ոչ պիտի կրնայ աշխատէլ, մօրֆինը զայն «կը գօրացնէ», մէկ խօսքով, ոչ մէկ թմրկցուցիչ գեղ չպիտի կրնայ զօրացնել մէկը որ անոր մոռին եղած չէ։

Բանակիներու մէջ եղած հաղարաւոր փորձեր մեր ըսածները կիուլի կը հաստատէն, Զնուարները, ըլլայ պատերազմը, ըլլայ խաղաղութեան ժամանակ, ամէն ահամկ կիմանկըրուտակ, տաքին, անձրեխն, ցւրտին և ձիւնին շատ աւելի լաւ կը հանդուրբեն տաժանելի յոդնութիւնայ երբոր անոնք ո և է ոգելից ըմպելի չեն առած։

Սոյն փորձերը եղած են անզիլիական բանուկին կողմէ Քաֆիրներու, Աշանթիներու, Գանատայի և Հնդիկներու գէմ մըղուտած պատերազմներու միջոցին։ Տետուալը կոչուած ընկերութիւն մը կայ որուն պատերազմները խոսսացած են ո և է ողելից ըմպելի չգործածել։ Արդ, անզիլիական բանուկին մէջ գանուող Տետուալները աւելի լաւ կը կատարէին իրենց պարտականութիւնները, աւելի լաւ կը տոկային յոդնութեանց և հիւանդութիւններու, քան թէ իրենց ընկերները, որք կը սասանային կառավարութեան կողմէ իրենց արուած որոշ քանակութեամբ ոգելից ըմպելիներ։ Առաջինները շատ աւելի քիչ կը հիւանդանային և մահերու թիւը՝ բաղդատարար աւելի նուազ էր քան թէ երկրորդինները։ Այս պարագան մասնաւորաբար ուշադրութեան առնուելիք կէտ մըն է, որովհետեւ ժուժկաները կը բաղդատենք ոչ թէ գինեմոյներու։ հետ, այլ չափաւոր խմողներու։

Միւնոյն փորձերը եղած են նաև Ամերիկայի մէջ, ուր Տքթ։ Ֆրանք Համիլթոնն կը յայտարարէ հետևեալը, «Փափաքելի է որ այս ահամկ փորձեր չկրկնուին Միացեալ Նահանգաց բանակիներուն մէջ։ Քանի որ վասահաբար զիտենք թէ չափաւոր կերպով խմուած ալքօլը ո և է օգուտէ զուրկ է առողջ մարդոց համար։ Ո և է բայցառութիւն չենք լներ ոչ ցւրտափ, ոչ ատքի և ոչ անձրեսի համար, մինչև իսկ պէտք է արգիլել նախակին խմողները, երբ անոնք զօրանոց մասնեն։»

Վերջին թուռ և ձարբոնական պատերազմի միջոցին՝ ձարբնացի վիճուպներու առկունութիւնը պէտք է վերագրել առնոնց ծայրայնդ ժումկալութեան։ Միւնոյն կերպով կարելի չէ բացասորել թուրք զինուորին ծանօթ տոկունութիւնը։

Ինչ որ ըսինք մինչև հրմա ալքօլի վնասակար աղջեցութեանը մասին, կարելի է կրկնել մատառական կարողութեանց տեսակէտով։ Անոնք որ կատարեալ փորձեր ըրած են, այս առթիւ կը յայտարարեն թէ՝ առանց ալքօլի աւելի շատ մտաւրական աշխատութիւններ կրնան արտադրել քան թէ ալքոլով։ Հետեւաբար ալքօլը ոչ ոք կը զօրացնէ, պարզապէս յոդնութեան զդացումը կը նուռազեցնէ թմրեցնելով ուղեղը։

Չանձրոյթի զգացումն ալ անոնցմէ է զոր ալքօլը կը քնացնէ։ Սակայն ձանձրոյթն ալ յոդնութեան զգացումին պէս մեր գործարանաւորութեան տեսակ մը ինքնաշարժ գործիքն է։ Յոզնութեան զգացումը մեզ կը ստիպէ հանգստանալու, իսկ ձանձրոյթի տաժմանելի զգացումը զմեզ կը պարտաւորէ աշխատութեան, առանց անոր մեր մկանունքը և ջիղերը անգործութեան դատապարտուելով կը ծիւրին, կը տկարանան և այդ կերպով առողջութիւնը անկարելի կ'ըլլայ։ Եթէ ձանձրոյթը չանհետացնենք ո և է աշխատութեամբ մը, հետզհետէ շատնալով անհանդուրժելի տառապանք մը կը դառնայ։ Հետաքրքրական է տեսնել ձանձրոյթէ տառապող մարդկեր, ծոյլ կամ ակարամիտ, թէ լինչ կերպով կ'ուղեն փարատել այդ զգացումը, անդադար միջավայր կը փոխեն, մէկ տունէ ուրիշ տուն, մէկ զրասավայրէ ուրիշ զրօսավայր կը վագեն։ Բայց, այդ բոլոր ջանքերը ապարդիւն մնալուն՝ կը ստիպուին ո և է կերպով իրենց ուղեղը կամ մկանունքը աշխատցնել հաւասարակշուութիւնը գանելու համար, եթէ երբէք ինքզինքնին ալքօլի չի յանձնեն։ Արդարե այս միջոցը դիւրին և հածելի կերպով կ'անհետացնէ ձանձրոյթի զգացումը՝ թմրեցնելով ուղեղը։

Հոս պէտք է դիտել տալ թէ՝ առանց բացառութեան, բոլոր սպելից ըմպելիները վնասակար են, գինի, գարեջուր, օլի, զննեաք և յն։

Պնդողներ կան թէ գարեջուրը օգտակար է, քանի որ ան կը պարունակէ «hydrate de carbon» անունով սննդա-

բար նիւթը։ Սակայն լինչ պէտք ունինք մնունդը ալքօլի հետ խառն առնել քանի որ կան ուրիշ նիւթեր որոնք չատաւելի hydrate de carbon կը պարունակին։ Ըսոյններ ալ կան թէ զինին և գարեջուրը կարեւոր են մարսողութեան համար։ Ընդհակառակը ալքօլը կը դանդաղեցնէ մարսողութիւնը։ Թէ մարդոց և թէ կենդանիներու վրայ եղած հազարաւոր փորձեր, մանաւանդ ստամոքսի խողովակի (rompre), կամ սամամոքսի «ֆիսրիլ» միջոցաւ, կը հաստատեն թէ՝ շատ չափաւոր զինին և կամ գարեջուրը զգալի կերպով կը դանդաղեցնեն մարսողութիւնը։

Ոգելից ըմպելեաց չափաւոր գործածումը ոչ թէ անօգուտէ, այլ վեսակար։ Անգլիական ապահովագրական ընկերութեանց տարեկան վիճակագրութիւններու վրայ ակնարկ մը նետել կը բաւէ լիուլի համողում գոյացնելու այս մասին։ Սկզբանեւ ատանց համեմատ, ժուժկալներու երկարակեցութիւնը շատ աւելի է քան թէ չափաւոր խմողներու։ Ահա ատոր համար է որ այդ ընկերութիւնները 100ին 40-15 գեղչ կ'ընեն ժուժկալներու։

Ալքօլը իբր դեղ կրնայ իր տեղը ունենալ բժշկութեան մէջ, այլեալ պարագաներու ատեն երբոր պէտք ըլլայ մարմնոյն գրգռիչ (stimulant) մը տալ, թէւ այդ մասին բժիշկները տարակարծիք ըլլան։

Յամենայն գէպս, ալքօլի գործածումը պէտք է միայն յանձնել բժիշկներու որք պարտին գործածել զայն իբր դեղ միմիսայն գեղագիրներու մէջ։

Կը վատահացնենք թէ՝ այն մարդը որ բացարձակապես ժուժկալ կը պահի ինքիներ ոգելից ըմպելիներէ, իր անձը ո եւ է կերպով չի գրկեր։ այլ կեանեն աւելի համոյէ կը զգայ առողջ ապրած ըլլալուն համար։

* * *

Մինչեւ հիմա հոս չափաւոր գործածութեան հետեւանքներուն վրայ միայն խօսեցանք։ Կարծեմ թէ աւելորդ պիտի չըլլայ չափագանցողներու արդիւնքն վրայ ծանրանալ, քանի որ ասիկա շատերուն յայտնի է։

Ոգելից ըմպելեաց չափագանցութիւնը յառաջ կը բերէ

շատ մը հիւանդութիւններ, և ո և է գործարան անոր վկաս սակար ազգեցութենէն զերծ չկրնար ըլլալ: Մինչւր իսկ քառնի մը սնողլիացի բժիշկներ կը սնողն թէ Անդիոյ մէջ պատահու մահերու կէսը ալքոլէ յառաջ կուգայ: Գրեթէ բոլոր բժիշկները համաձայն են թէ շատ մը հիւանդութիւններ, մասնաւորաբար շատ մը ջղայն հիւանդութիւններ—պարզ ջղայնուութենէ մկնեալ մինչև այլեալ խելադարումներ, կը պարտն բրենց գոյութիւնը ժառանգական ալքօլամոլութեան: Բժշկի մը ըրած վիճակագրութեան նայելով, 300 առուշ տղայոց 145ին ծովզբը ալքօլամոլներ եղած են:

Շատերուն յայտնի է ալքօլի և ոճիրներու միջև եղած յարաբերութիւնները: Դատուորներ, ոստիկանութեան պաշտօններ, բանտերու տեսուչներ գրեթէ բոլոր քաղաքակիրթերկիրներու մէջ, համաձայն ո՞ս որ ոճիրներու 100 ին 70-80ը ալքօլը գործածումն յառաջ եկած է: Գրեմանական կայսրութեան 120 բանտերու մէջ գանուող 32,037 բանտարեկաներէն մարդասպանութեամբ դատապարառողներու 400ին 46ը, սպաննելու գիտումով վիրաւորոդներու (homicide) 100 ին 63 ը, իշխանութեանց գէմ բմբառացողներու 100 ին 77 ը ալքօլի ազգեցութեան տակ գործած են:

Նմանապէս քաղաքակիրթ երկիրներու մէջ զանուող իսելագարներուն 100 ին 20-40 ը սիւնոյն պատճառէ ծագում առած են: Եթէ վիճակագրութիւն բնել կարելի ըլլայ մերերկիրն մէջ, ապահովաբար միւնոյն թուանշանները պիտի գոյանայն:

Անցողակի յիշենք նաև թէ՝ Տանըմարքայի մէջ ամուսնալուծումներու 100 ին 25 ը, Անգլիոյ մէջ անձնասպանութեանց 100 ին 30 ը, իսկ Ռուսուոյ մէջ ասոնց 100 ին 40 ը ալքօլի հետևանքով տեղի կ'ունենան:

Վերոյիշեալ գժբաղդութիւնները ալ աւելի աչքի կը գարնեն, եթէ փոխանակ առ հարիւրի խօսեցնենք թուանշանները:

Հիւսիւային Ամերիկայի Միտցեալ Նախանգաց նախաչրարներէն Մը. Իվլըլթ վիճակագրութեան մը վրայ յենլով կը յայտաբարէ թէ՝ 1860-1870 ոգելից ըմբեկեաց սպառումը ուղղակի Յ Միլիսի ծախքի մը պատճառ եղած է և անուղ-

ղակի 600 միլիոնի, ոչնչացուցած է 300,000 մարդկային կեանքեր, 100,000 տղաքներ յիմարաննցները ձգած է և առնուազն 150,000 հոգի բանտերու մէջ: Յառաջ բերած է 2000 անձնասպանութիւններ, 20000 որբեայրի և մէկ միլիոն որբեր: Զմունանք որ վիճակագրութիւններուն պատրաստութեամց ատեն շատ անգամ՝ եղելութեամց մեծ մասը աչքէ կը վրիպին: Առաջին գաւաթէն մինչև մտային խանդարում և ոճիր, մինչև յուսահասութիւն և անձնասպանութիւն աստիճաններու երկար շարք մը կայ: Ամուսնք միայն կ'արձանագրուին որոնք բաւական ծանր հանգամանք մը կ'սէնենամն: Պէաք չէ մունալ նաև որ սոն գժբաղդներէն իրաքանչյուրը իրեն հետ կ'ոչնչացնէ նաև ուրիշները:

* * *

Քիչմըն ալ սոյն խնդրոյն անտեսականին վրայ նայինք: Եւրոպական քանի մը կերտոններու բուսային արտադրութիւններուն 1/4ը ալքօլի կը փոխուի: Ենթալրենք միայն իրը միջին թիւ 1/10ը: Այսինքն, բնակչութեան 1/10ը զբաղած է ալքօլի արտադրութեամբ: Եթէ ասոր վրայ աւելցնենք այն բոլոր աշխատաւորները որք կը զբաղին այդեպանութեամբ, արտադրութեամց փոխազրութեամբ, ալքօլի գործարաններու գործիքներու և անոնց չենքերուն շնութեան, և անոնց մէջ ծառայողները ևլն: ևլն, պիտի տեսնենք թէ՝ քաղաքակիրթ երկիրներու բնակչութեան կարեւոր մէկ մասը կ'աշխատի արտադրելու ալքօլ բառած բոյնը, զայն արածելու և ծառալելու, որպէսզի մարդ կութիւնը զայն գործածելով կորսընցնէ իր աշխատելու կարողութիւնը, քաակները պարպէ, լեյնէ ալքատանոցները, հիւանդանոցները, յիմարանոյները, բանտերը, որբանոցները:

Ի՞նչպէս կարելի է մարդկութիւնը բաղաքակիրը կոչել երբ որ այդպիսի ընկերական ախտի մը ծաւալման կ'աշխատի: Ուրեմն ի՞նչ պէտք է այդ անհուն գժբաղդութեան առաջքը առելելու համար:

Դժբաղդաբար կառավարութիւնները անուղղակի կերպով կը քաջալերեն ալքօլի ճարտարարուեսոր, իրենց եկամուտը սպահովելու համար, որովհետեւ այդ ճարտարարուեսոր ա-

հազին եկամուտներ կը հայթայթէ և կառավարութեանց գանձը կը լիցնէ : Բայց ասիկա շատ սխալ հասկցուած հասոյթի աղբիւր մըն է : Կառավարութիւնները չեն ըմբանած թէ՝ իրենց այդ եկամուտը ապահովերով հանգերձ՝ միւս կազմէն ահազին դրամներ կը ծախսեն հիւանդանոցները, որբանոցները, յիմարանոցները, բանակերը և անկելանոցները լեցնող այդահոելի թոյնին յառաջ բերած զոհերուն համար, Ապահով եմ որ եթէ վիճակագրութիւն մը կատարուի, արդիւնքը ամէն պարագայի մէջ կառավարութեան աեսալցուին օննապատ պիտի ըլլայ :

Առ այդ երկու միջոց միայն կայ պայքարելու համար ալքոլի գործած աւերներան գէմ :

1. Դպրոցներուն մէջ աշակերտաներուն հասկցնել ալքոլի վատնդաւոր աղդեցութիւնը մարդկութեան վրայ, տնտեսական, ժառանգական, ֆիզիքական և մասաւորական տեսակէտով : Ասիկա ալ կարելի է միայն ուսուցիչներու միջոցաւ որք բացարձակապէս ժուժկալ պէտք է ըլլան, որպէս զի այսպէս իրենք բարի օրինակը տան իրենց կրթութեանը յանձնուած մատաղ մերունցին և ամէն տոթիւ անոնց ուղեղին մէջ աեղաւորեն ալքոլին գործած աւերները :

2. Կառավարութիւնները պէտք է բայցարձակապէս արդիւն ալքոլի ազատ վաճառումը իրենց իսկ օգտին համար :

Կարելի՞ է ասիկա : Ուսումնասիրենք քիչ մը ինդիրը : Ուրիշ թմբեցուցիչի մը, որպիսին է մօրթինը, ազատ վաճառումը արգիլուած է և գեղարաններու մէջ միայն կարելի է հայթայթել զայն : Մարդկութիւնը, ուրիմն, պաշտպանուած է իր տկարութեանը համար, կառավարութեան կողմէ : Այդ կերպով ասոնք կը պաշտպանեն իրենց ժողովուրդները մօրփինի վիասակար ազգեցաւթիւնէն : Ամէն տարի հարիւրաւոր սժիշկներ և գեղագործներ մօրփինամօլութեան դոհ կերթան, որովհետեւ աղասաօրէն կընան հայթայթել այդ գեղը : Ասիկա կը հաստատէ թէ խելքը և զարգացումը չեն կարող առաջ առաջ արգելք ըլլալ մարդոց այդպիսի մոլութեան մէջ պահանջերէ : Հետաւարար, անտեղի պէտք ուղարկուի մը մարդութիւնը պահանջութեան մը վրայ : Այսու հանդերձ ամէն փակոցի անկիւնը գանուուղ զինեստանները կարելի է նմանցնել վերի յայտարարութեան :

այդպիսի պարտգաներու մէջ ինսամակալի մը պաշտպանութեան :

Նոյնպէս վաշխառութիւնը օրէնքով արգիլուած է ամէն երկիրներու մէջ : Ասիկա միթէ ինսամակալութիւն մը չէ և միանդամայն ազատութեան կապառումը, քանի որ վաշխառութիւնն ալ տեսակ մը վաճառականութիւն է : Մեզ համար վաշխառուն շատ տւելի քիչ փասակալոր է մարդկութեան, քան թէ զինեպանը, որ մարդուն ֆիզիքականը, մասաւորականը, բարոյականը, մաքուր ժառանդականութիւնը և քսակը միանդամայն կը սօթաէ, մինչդեռ վաշխառուն կ'առնէ մի միայն քսակը : Նոյնպէս բազգախաղերը ամէն երկրի մէջ օրէնքով արգիլուած են . այսու հանդերձ բազգախաղերու պատճառած վետաները շատ տւելի քիչ են քան թէ զինեմութեան : Ի՞նչ պիտի բաէինք, եթէ մէկը ենէր յայտարարելու թէ՝ «Շատ հաճոյք կը զգամ բազգախաղերէ, ցերեկուան յոգնութիւններէ վերջ 1—2 ժամուան բարդախաղ մը գաղափարներս կը փոխէ, աղեղս կը հանդարակեցնէ և զիս կը զարձացնէ : Խնձի համար որ և է վասնդ գոյութիւն չունի խաղամոլ ըլլալու, քանի որ կիմամ ինքինքնի վրայ իշխել : Խնձի համար հաճելի պիտի ըլլար իւրաքանչիւր փողոցի անկիւնը մէյմէկ բազգախաղի սրահ մը ունենալը, որպէս զի պարապայ ժամերուակ կարստ հաստատայի հոն երթարով հաճելի ժամեր անցընել» : Սիշուշտ ամէնքնիս ալ պիտի ինդայինք այդպիսի յայտարարութեան մը վրայ : Այսու հանդերձ ամէն փակոցի անկիւնը գանուուղ զինեստանները կարելի է նմանցնել վերի յայտարարութեան :

Ի՞նչ անունով կարելի է որակել մարդ մը որ կ'րոէ . Ամէն տարի հազարաւոր մարդիկ կիման զինեմութեան պատճառաւ՝ հիւանդանոցները և բանտերը մանել, հազարաւորներ իրենց ընտանիւացը հետ թշուառութեան մէջ իինալ, յուսահատութեամբ անձնասպան ըլլալ . ի՞նչ կարեւորութիւն ունին ասոնք ինձի համար, կը բաւէ որ ես ամէն երեկոյ իմ 2—3 զաւաթ զարիջուրս կամ տուզիքոս ունենամ իմ սեղանիս վրայ, թող չափազանցութիւն չընեն :



Սակայն մենք պէտք չե որ այսչափ եսամոլ ըլլանք։ Մարդկութիւնը իրարմով կ'ապրի և իրարու միշտ պէտք ունի։ մենք միայն մեր անձին համար պէտք չե որ ապրինք, այլ ջանալու ենք օգտակար ըլլալ նաեւ մեր նմաններուն։ Հետեւաբար, զարգացած գասակարգը զսնէ ինքվինքը ժուժկալ կացուցանեռով այդպիսի մողութիւններէ, բարի օրինակ պէտք է ըլլայ անսնց որք իրենց թերի զարգացմամբ անկարող են յոսի ոսպորտութիւններու հետեւանքները գուշակել։ Մարդ մը երբէք բան մը չի կորանցներ ինքվինքը զրկելով օրական 1—2 գաւաթ օգիէ կամ գարեջուրէ, այլ թերեւս օգտակար կ'ըլլայ իր նմաններուն։ Զափաւոր խմելն ալ մողութիւն մըն է։ ասիկա խսկ վնասակար է մտաւորական, ֆիզիքական և ժառանգական ախտակէտով, ինչ որ բազմաթիւ փորձերով հաստատուած է։

Այսու համպերձ չափաւոր բառը շատ առաջգական է, մէկուն համար եղած չտիտուորը միւսին համար արդէն չտփազանցութիւն է։ Ասկից զատ գինեմոներու վիճակով զբաղովները շատ լաւ գիտեն թէ ասսնք չնի կրնար բուժութիչ չափաւոր խմելով, այլ բացաձակ ծուժկարութեամբ։

Մեր Խօսքը կ'ուզգենք և մանաւանդ ուստիցիներու, բժիշկներու, ինչպէս նաև ամէն անսնց որք կոչուած էն ժողովրդեան դաստիարակութեամբ զբաղլի: Ընկերական այլ ախտին գէմ մաքսուելու համար պէտք է որ այդ դաստիարակը նախ իրմէ սկսի բարի օրինակը առաջ: Տղէտ դաստիարակը զատողութեամբ չի գործեր, այլ կը հետեւի զինք առաջնորդողներու օրինակին: Այս կերպով միայն կարելի պիտի ըլլայ զգուշացնել ժողովուրդը ընկերական այդ ահւելի ախտէն: Մեր ջանքերը անօգուտ պիտի ըլլան այնչափ առնեն, որչափ մէկի չգնենք մեր գործածած չափաւոր պիզոլի, ասիկա զօհողութիւն մըն է որ կարեւոր է ժողովրդեան բարձրացման: Բոլոր գինեւմզները նախապէս չափաւորներ եղած են: Իւրաքանչիւր ոք որ իրեն օրինակովը կամ մէծառ ըստովը կը հրաւիրէ ուրիշները խմելու չափաւոր կերպով,

կ'առաջնորդէ անսնցրէ մէկ մասը շափականցութեան : Նշանաւոր բնկերաբան մը ըսած է . «չափաւորները հրապարազ-ներ են» : Այնչափ տառեն որ այդպիսի հրապար մը գոյութիւն ունի, չափականցութիւնը իր լորոր հետեւանքներով, հիւանդութիւնք, յիմարութիւնք, ոճրագործութիւնք, չպիտի գաղրին գոյութիւն ունենալէ : Ան որ ասիկա չի ճանչնար, չի գիտեք նաեւ ալքօլամութեան սպայքարի պատմութիւնը :

Դժբաղդաբար թշնամին այնչափ զօրաւոր է որ փոքրիկ պայքարներ բաւական չեն զայն յաղթելու։ Պէտք է կռուիլ, մաքառիլ մեր բոլոր ուժով, մեր բոլոր միջացներով։ Պէտք չէ որ ժողովրդեան վիճակին բարութումը կառավարութիւններէ սպասենք, անոնք գժբաղդաբար իրենց սիսալ հասկցած շահուն համար, ինչպէս որ վերը բացատրուած է, քաջակերուծ են այդ ժողովթիւնը։ Այս պարագային ամէնէն աւելի օգտակար կրնան ըլլալ մասնաւորապէս նակալովական ընտերութիւնները որք բարեբաղդաբար եւրոպայի ու Ամերիկայի մէջ առագին և միանդաման օգտակար դեր մը կը կատարեն։ Արդէն Հիւսիսային Ամերիկայի քանի մը նահանգներուն մէջ այցլպիսի ընկերութիւններ իրենց անխմանց աշխատութեամբ յաջողած են ոգելից ըմպելիներու վաճառումը արգիլել և սոհնանափակել միայն գեղարաններու մէջ։ Իսկ աւրիշ նահանգներու մէջ անոնց ազատ վաճառումը կամ արգելումը տեղայիններու քուէարկութեան (option locale) ենթարկուած է, ինչ որ արդէն գագայի յառաջդիմութիւն մրն է։

Բոլոր երկիրներու մէջ դիտուած է որ հակադքօլական պայքարը սկզբունքով ընդունուած պարտգային, ու և է արգելք անկարող կ'ըլլայ այդ շարժումը կառնցներու։ Այդ պայքարը այս կերպով պիտի տարածուի, մինչև որ իշխանութեան գլուխ գտնուալները համոզուենալ մեր դատին օգտակարութեանը, կարելի ըլլայ համնի մեր վերջնական նարաւակին, ոյն է բացարձակ արգելումը ոփելից բնիվեաց ազատ վաճառականութեան։

Յանուար վաճառականութեան ազատութեան եթէ բողոք

→ 20 ←

քաղներ ըլլան, պիտի պատսախաններ թէ անոնք այս խողիրը
պիտք եղածին պէս ուստիմասիրած չեն: Մարդու ամենա-
բնական իրաւունքի մը տէրն է, ասիկա ալ ինքնապահաւու-
նուրիւնն է: Պէտք չէ մոռնալ որ գինեմողը միմիայն ինքին-
քին չի վնասեր, այլ կը վնասէ նաև ժամանդականութեամբ՝
իր զաւակներուն, ուղևային թմրաւթեամբ՝ իր նմաններուն,
գործելով ոճիրներ եայն: Կը լիշեցնենք հոս ոճիրներու և
արկածներու վիճակագրութիւնը, ինչպէս նաև գինուներու
կողմէ խոշտանդուած և յետին աղքատութեան ինկած լնասա-
նիքներու վիճակը: Կը լիշեցնենք նաև այն միջինուաւոր
մարդիկը որք կը ծննի խեղանդամ, հիւանդու և ակարա-
միու, որովհետեւ գինեմոյներէ սերած են: Հետեւապար իրա-
ւունք ունինք ինքիննիս պահանձելու ամէն գնով, մենք
ստիպուած չենք ապրելու այսպիսի մարդոց հետ որսնց ու-
ղեզը կը գանուի կէս անդամայծ վիճակի մէջ: Մէնք երբար
ինքինքնիս բաւական գորաւոր զգանք զանոնք արդիկու-
խմելէ, պիտի ընկնք իրաւունքալ:

Վերջապէս, դիտել կաւտան նաև թէ մարդիկ խմող եղած
են միշտ, զրեթէ աշխարհիս սաեղծումն ի վեր, կիմէ այս-
չափ վնասակար ըլլար անոր գործածումը, արդէն չասանց
մարդկային ցեղը վճացած պէտք էր ըլլար: Մէնք պիտի
պատսախաններ թէ առաջները մարդիկ այդքան ահուի
քանակութեամբ չեն սրաւեր դայն, որպէսեաւ ալքօլի
ճարաւարագուեսոր այսքան յառաջացած չեր, գործարաններ,
մեքենաներ, տարրարուծական աշխատանոցներ, ինչպէս նաև
գարեջրաստուն կոչուած որտասներ գոյսւթիւն չունէին որք
հրապուրէին ժողովուրդը իրենց փայտուն չէնքերով, եղեք-
տրական լոյսերով և նաւազախումբերով:

Մասնաւորաբար ցաւալի է աեմնել մեր երիտասարդու-
թիւնը որ շատ մասնաշ տարիքէն կը սկսի յաճախել զինե-
տունները և գարեջրաստունները: Կէօթէ ըստ է: «Երիտա-
սարդութիւնը առանց զինիի զինովութիւն մըն է»: Եթէ
այդ զինովութեան վրաց աւելիաց նաև ալքօլի յառաջ բա-

րած գինովութիւնը, կրնաք երեւակայել արդիւնքը և անոր
հետեւանքները:

Ալքօլը մարդու կը ծուլացնէ և անկարող կ'ընէ զայն
ամէն տեսակ աշխատութիւնն: Գինեմողը կը քաշքառուի մէկ
զինետունէն միւսը և հոն կը մնայ, կարծես թէ փակուած
վիճակի մէջ, չնչելով այն ապականած օգը զոր արսաղրած
է հոն խանուող բազմութիւնը: Ալքօլը տկարացնելով զգա-
ցումները, հոգին կը պատիկցնէ: Գաղափարներու շղթայտ-
ւորումը տկարացնելով՝ մարդկային բարոյականի յառաջդի-
մութեան արգելք կը հանդիսանայ: Այն ամէն տեղ ուր խղճի
ձայնը կը բարձրանայ, ալքօլը կը խղգէ զայն: Այն ամէն
տեղ ուր ազնիւ հաճոյքներու փափաքը կ'երեւայ, գարեջուրի
վտակ մը զայն կը խղգէ:

Իտէալի անհետամալը կարելի է տեսնել մարդուս ար-
տաքին երեւոյթին վրայ: Դիտեցէք զինովները, որք հետ-
զնեաէ կը կորանցնեն ուէմքի աղնուութեան արտացայտու-
թիւնը և վայրագ կամ ապուշ կերպարանք մը կ'առնեն:

Սոյն քանի մը էջերուն մէջ չանցինք հանրութեան
միաքին և աչքին առջեւ դնել ալքօլին պատճուած չարիք-
ները, ցուցնելու համար թէ որքան ազնիւ պայքար մըն է որ
ձեռնարկած ենք մզելու: Աւելցնենք նաև թէ ամէն գործի մէջ
յաջողութիւնը վերապահուած է ամէն առնոց որք մեծագոյն
զոնովութիւնը կ'ընեն: Աշխարհիս բոլոր պատմութիւնները ա-
սիկա՛ կը սորվեցնեն մեղի:

Ուրեմն ընենք բոլոր զոնովութիւնները նախ մեր անձէն
ոկտելով, աշխատինք անխոնջ կերպով քարոզելով ամէն մի-
ջավայրի մէջ ալքօլին յառաջ բերած ահուելի աւերումները,
առանց յոգնելու, առանց յուսահատելու և այն ատեն վատահ
ենք որ յաղթութիւնը շահուած է արդէն:



ԱՐՁԱԿՈՒՄԱՅԻՆ ՎՃԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ

12.77	%Ը Շաբաթ	օր	պատահած	դէպքերու	համար	են
42.55	%Ը Կիրակի	"	"	"	"	"
15.60	%Ը Երկուշաբթի	"	"	"	"	"
9.22	%Ը Երեքշաբթի	"	"	"	"	"
7.80	%Ը Չորեքշաբթի	"	"	"	"	"
7.09	%Ը Հինգշաբթի	"	"	"	"	"
7.—	%Ը Ուրբաթ	"	"	"	"	"

Վօրմսի մէջ, 1896 նոյեմբեր 8 էն 1900 նոյեմբեր 7, նըմանորինակ 723 դէպքերու քննութիւնն ալ գործուած օրերուն համաձայն, հետեւեալ արդիւնքը կուտայ.

Կիրակի	254	դէպք	35.	13 %
Երկուշաբթի	125	"	17.	20 %
Երեքշաբթի	103	"	14.	25 %
Չորեքշաբթի	69	"	9.	55 %
Հինգշաբթի	62	"	8.	57 %
Ուրբաթ	62	"	8.	57 %
Շաբաթ	48	"	6.	66 %

Միեւնոյն արդիւնքը տուած են նաև Քօպլինսքիի միջոցաւ Տիւէլտօրֆի մէջ եղած քննութիւնները:

Առարկողներ գանունն թէ Կիրակի օրերուն ոճրագործութեանց յաւելումը սխալ պատճառի կը վերագրուի այսպէս ամբասանելով ալքողը և զայն ծախող գինետունը՝ և թէ բուն պատճառը սա է որ չարթուան միջոցին, մարդիկ իրենց զբաղմանց հետեւանօք իրարու հետ կուռելու ոչ առիթը և ոչ ալ ժամանակը կ'ունենան: Կիրակի օրերը սակայն, գործերու դադրումը յարաբերութիւնները կը շատցնէ, աղմկալից վիճաբանութիւններ և հակածառութիւններ տեղի կ'ունենան որոնք յանախ կը վերջանան կազով:

Այս առարկութիւնը ճիշդ պիտի ըլլար եթէ Կիրակի օրերու ոճրագործութեան դէպքերու յաւելումը տեսնուէր հանգստական այդ օրերը գինետունները փակ եղող երկիրներու մէջ ալ:

ԱՐՁԱԿՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՐԱԿԻՆ

Կիրակի օրերը հանգիստ ընելու խնդիրը քաղաքակիրթ շատ մը երկիրներու մէջ զգալի յառաջդիմութիւններ սրած է: Հետզհետէ, խանութիւններն ալ, արհեստանոցներուն և ֆապրեքաներուն օրինակին հետեւելով կիրակի օրերը չեն գործեր ։ Միայն զինետունն է որ այս ընդհանուր հասանքն չէ տարուած: Հանգստեան սահմաննեալ այդ օրը իր գուաները փակ պահելու տեղ, ան լայնօրէն կը բանայ զանոնք: Կիրակին՝ շատերու համար շաբթուան աշխատութիւններէն հանգչելու օրը չէ, այլ ալյօիին նուրիտերու օրը, և շատ կիներ արդար մտատանջութեամբ մըն է որ կը դիտեն անոր գալը, որովհետեւ խեղճերը լաւ գիտեն թէ մօտակայ սրճարանը պիտի օգտուի աշխատութեան այդ դադարէն կողոպտելու համար իրենց ամուսինները ընտանիքին անհրաժեշտ եղող դրամէն:

Պարզ զննութիւն մը երեւան կը հանէ թէ Կիրակին այն օրն է ուր ամէնէն աւելի կը խմեն, հետեւաբար և այն օրը ուր ալքօլամութեան հետեւանքները ի այսու կու գան աւելի աշխատու կերպիւ: Այս հետեւանքներուն իր օրինակ առնենք ամէնէն ծանօթն ու ամէնէն լաւ պարզաբանուածը — ոճրագործութիւնը:

Ցիւրիմի հարցաքննիչ գատաւորը՝ Օթթօ Լանկ, 1891ին Նահանգին մէջ յարձակման և վիրաւորումի համար եղած 141 գատաւաբարտութեանց վճիռները կը բաժնէ հետեւեալ կերպով, գործուած օրերուն համաձայն:

60ը Կիրակի ՕՐ, այսինքն արձակուած վճիռներուն 42.55%Ը կիրակի օր պատահած դէպքերուն համար են: Միւս օրերուն առ հարիւր համեմատութիւնը պատկերացած է յետագայ ցանկին մէջ:

Բայց այնպէս չէ, կիրակի օրերը այդ կարգի դէպքեր աւելի շատ պատահելու տեղ բաց եղած օրերէն աւելի նուազ ցոյց կուտան: Ահա ինչ որ մեզ կը հաստատեն ի միջի այլոց նորվէկեան քաղաքներու ոստիկանական վիճակագրութիւնները: Նորվէկիոյ մէջ, օդի ծախող խանութները շաբաթ իրկուրնէ մինչեւ երկուշաբթի առաւօտ գոց են և գարեջուր ու գինի ծախող խանութներու բաց մնալն ալ լուրջ սեղմումներով արտօնուած: Սրդ, կիրակի օրերը, բաղդատամբ բաց օրերու, նորվէկեան քաղաքներուն մէջ գինովութեանց հետեւանօք գործուած յանցանքներու համար աւելի քիչ ձերդակարումներ տեղի կ'ունենան:

	Քրիստիանիա	Դերկեն	Տրոմսյում	Սրավանիկ	Սարվակորաց
Կիրակի	5,28 %	3,79 %	2,79 %	6,41 %	0,76 %
Երկուշաբթի	19,53 %	16,78 %	19,78 %	20,63 %	18,96 %
Երեքշաբթի	16,36 %	15,76 %	13,44 %	14,88 %	11,18 %
Չորեքշաբթի	14,1 %	14,78 %	16,69 %	13,52 %	13,25 %
Հինգշաբթի	12,78 %	12,92 %	14,85 %	13,38 %	10,79 %
Ուրբաթ	15,7 %	16,19 %	15,92 %	13,38 %	15,57 %
Շաբաթ	16,22 %	19,75 %	16,5 %	17,76 %	29,45 %
	99,97 %	99,97 %	99,97 %	99,97 %	99,97 %

Բացայացտ է որ կիրակի օրերը սրճարաններուն և կամ գիշեաներուն մէջ եղած ըմպելիքի գործածութեանց չափազանցութիւնները իրենց սովորական հետեւութիւններն ալ մէկտեղ կը բերեն — ակարակազմութիւն, և վարակիչ հիւանդութեանց դէմ տոկունութեան նուազում: Ելիթական աեսակէտով ալ, շատ մը քննութիւններով ապացուցուած է որ միջն հաշուով գործաւոր կամ արհեստաւոր դասակարգը ոգելից ըմպելիքի համար իր եկամուտին 7-10 % ծախսէ իր օրապահիկէն, ինչ որ շատ ծանր կը հակազդէ սահմանափակ պիտաժէի մը

վրայ, ստիպելով մնալեան ու բնակարանի անհրաժեշտ ծախսքերը նուազեցնելու: Շատ անգամ ալ կիրակնօրեայ զինետան յաճախումը երկուշաբթի օրերը անգործութեան կ'առաջնորդէ զանոնք ինչ որ իգենց ընտանիքին համար նիւթական նոր կորուստ մ'եւս է: Այս է պատճառը որ Երկուշաբթի օր ալ նմանապէս, կիրակի օրուան չարաչար գործածութեան հետեւանոք, դէպքերը միշտ բազմաթիւ են:

Ընտանեկան անսակէտով կիրակնօրեայ գինետուն յաճախման մահաբեր արդիւնքներուն վրայ որքան որ ծանրանանքքիչ է: այսպէս ընտանիքի երէց անդամը, կիրակի օրերը փոխանակ ինքինքնը իրեններուն նուիրելու, կնոջը և զաւակաց հետ միասին պտոյտի կամ զրօսանքի երթալու, սրճարանի կամ գինետան մէջ սեղանի մը առջև կծկուած երկար ժամեր կ'անցընէ, մինչ իր արդարքն ալ այս բացակայութենէն կ'օգտուին իրենց գրկից աղոց հետ փողոցները ալքակալու:

Ուրեմն գինետառներուն և սրճարաններուն կիրակի օրերը բաց մնալը աղետալի արդիւնքներ կուտայ հանրային բարոյականի եւ առողջութեան տեսակէտով:

ԱԼՔՈՒԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

ՄԱՐԴԱՅՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԽՏԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Մարդկային կեանքը ընկերային դրամագլուխ մ'ըլլալով, ինդիր մը ծագում կ'առնէ որ կը հետաքրքրէ ընկերաբանը և կենսաբանը (biologiste) հաւասարապէս: ինչ է ալքօլի գործածութեան ազդեցութիւնը կեանքի միջին աեւզութեան վրայ: Տօքթ. Լանսըրո, կը յայտարարէր 1865ին թէ Բարիզի հիւանդանոցաց մէջ ալքօլի թունաւորումէն յառաջացած մահերու թիւ $\frac{1}{20}$ համեմատութեամբ էր: Ակներեւ է որ այս

Համեմատութիւնը աւելցած է այժմ: Զուիցերիոյ մէջ պաշտօնական վիճակագրութիւն մը կը տեղեկացնէ որ երկրին ամէնէն աւելի բազմամարդ եղող տաճնեւհինդ քաղաքներուն մէջ ակնյայտնի կերպով ալքոլէն յառաջացած մահերու համեմատութիւնը 11 առ հարիւր է: Այս թիւը իրականութենէն շատ քիչ է տակաւին, որովհետեւ այն դէպքերը միայն արձանագրուած են այս հաշուխն մէջ ուր ալքօլին ազդեցութիւնը բացառակապէս յայտնի էր: Սրդ, շատ մը ենթականեր կան որոնց մահը թէկ ալքոլէն յասած եկած յի թուիր, բայց և այնպէս անկից թունաւորումը իրենց մարմինը տկարացնելով տրամադրելի գերին պատրաստած է այն ամէն հիւանդութեանց որոնք կեանքերուն վերջ տուած են: Թուքախտը օրինակի համար, որ մեծ քաղաքներու մէջ պատահած մահերուն քառորդին պատճառ կ'ըլլայ, շատ սովորական հիւանդութիւն մըն է խմաններուն համար: Իրաւ ամբ ըստած է որ ալքօլամոլը, շատ քիչ դիմացկուն ծերունի մըն է, այնպէս որ երբ համաճարակ լլայ, անոնք աւելի քիչ տոկունութիւն ցոյց կուտան քան թէ ժուժկաները: Տօքթ. Ժիլպէր հաստատած է որ քոյերայէ վարակուող տասը ալքօլամոլներուն ինը անպատճառ կը մեռնի, մինչ տասը վարակեալ ժուժկաներէն գրեթէ միշտ ութը կ'առողջանան:

Տօքթ. Նօրման Քէր Սնգլիոյ մէջ ամէն տարի ալքօլի ազդեցութեան տակ պատահած կանխահաս մահերու թիւը 40,000 կը հաշուէ: Ալքոլէն անուդրակի կերպով յառաջացած մահերու թիւը բնակուալ պար գոնէ կրկինը պիտի ըլլայ:

Պելճիքայի վիճակագրական ապրեցոյցին համեմատ, 1891ին այդ երկրին մէջ 126,545 մահ պատահած է. որոնց 55,102ը 20էն վար ապրիք ունեցու: Մնացեալ 71,443ին 25% վերագրուած են ալքօլին, այսինքն 17861: Սար վրայ եթէ աւելցընէնք այն մանկիները և պատանիները որոնք իրենց ծնողաց անժուժկալութեաս հետեւանոք այդքան կանուխէն գերեզման մտած են, գրեթէ 23000ի աներեւակայելի թիւը կ'ունենանք:

Մեր ընթերցողներուն մտքին մէջ ամէն կասկած վարա-

տեղու համար վերիւ նշանակեալ թուանշաներուն վերաբերմամբ որոնք կարելի է միակողմանի և չափազանցուած թուին իրենց աղբիւրներուն նայերով, առնենք ապահովագրական ընկերութեանց վիճակագրութիւնները որոնք միայն եւ միայն շահու վրայ հիմուուած ըլլալով բնական է ամէն տարակոյսէ զերծ են:

Սնգլիական Տըպտր կեսնքի ապահ. ընկերութեան 1884էն 1889 եղած մէկ վիճակագրութիւնը կը ցուցնէ մեզ.

Ենթադրեալ իրական մահերու թիւ մահերու թիւ առ հարիւր			
Ժուժկաներու բաժին	249	143	57. 42
Չափաւոր և խմաններու բաժին	569	434	76. 27
որով ապահովագրուող ժուժկան անձանց վրայ ենթադրեալ և իրականացած մահերու համեմատութիւնն 57,42% է, մինչ չափաւոր և խմաններու ենթադրեալ ու իրականացած մահերու թուոյն համեմատութիւնը 76,27% է, ինչ որ մօտաւորապէս 20% յաւելում կը ցուցնէ: Եւ դիտելու է մասնաւորապէս սա պարագան որ այդ ապահովագրական ընկերութիւնը իր չափաւոր և խմաններու բաժնին մէջ ապահովագրած է մեծ մասամբ երէցներ և կրօնական անձնաւորութիւններ որոնք գրեթէ ժուժկալ կը սեպուին:			

Temperance and General Providence Institution կենաց ապահովագրութեան 1866 էն 1881 եղած վիճակագրութիւնն մը հետեւեալ արդիւնքը կուտայ:

Հայուուած իրականացած առ հարիւր			
մահ՝	մահ		
Հնդիանւր բաժին	4080	4014	99
Ժուժկաներու »	2418	1704	70

Հոս ալ նմանապէս 29% մահերու թիւին վրայ նուազում մը կը յայտնուի ի նպաստ ժուժկաններուն:

Անգլիական ուրիշ ընկերութիւն մը—նորէն կեանքի ապահովագրութեամբ զբաղող (United Kingdom Temperance and General Provident Institution) կը պարունակէ երկու անջատ բաժին: Ժուժկալներու և ոչ ժուժկալներու (այս վերջնոցն մէջ չեն տակաւին գինեմոխներն և խմողներէ սերողներ): Ժուժկալներու վրայ հաշուուած 5177 ենթադրեալ մահերու թիւին 3633-ը իրականացած են դալով ոչ ժուժկալներուն, 7663 ենթադրեալ մահերու 7459ը իրականացած են: Այս թուանշամները բացայացա կերպով կը ցուցնեն որ ժուժկալներու մահերու թիւը ոչ ժուժկալներու մահերու թիւին բաղդամամբ շատ զգալի կերպով նուազ է:

Կրէշամ ապահով ։ Ընկերութիւնը քսան տարուան փորձառութենէ մը յետոյ հաստատած է որ ժուժկալներու վրայ պատահած մահերը ենթադրեալ թիւին 70 առ հարիւրը կը կազմէն, իսկ ոչ ժուժկալներունը 90%ը:

Այս է պատճառը որ անդիմական բազմաթիւ կեանքի ապահով ։ Ընկերութիւններ որոշուած տարեվճարին վրայ 8 էն 20% մինչեւ զեղչ մը կ'ընեն ի նպաստ ժուժկալներուն:

ՔԱՌԱՄՆԱՄԵԱՅ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

ՇՈՒԵՏԻ ՄԷՋ ՈՒԵԼԻՅ ԸՄՊԵԼԿԱՅ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ

Շուէտական կառավարութեան յետազայ պաշտօնական վիճակագրական ցուցակին վրայ ակնարկ մը նետել կը բաւէ վեր հանելու համար հակալքուական ընկերութեանց ունեցած արդիւնաւէտ դերը որոնք 1870-71 ին ատենները հիմնուիլ սկսած են այդ երկրին մէջ :

Սպառումը հաշուուած է մարդ գլուխ և լիդրի հաշուուով օդի զարեցուր զիմի զուտ զոհու

զուտ գոհով պարունա-

կութիւն	50%	4	10%	100%
Տարի				
1871-75	11.8	{ 16.8	0.8 ընդամէնը	6.23
1876-80	10.1	{		
1881-85	8.-	{ 21.8	0.6	4.68
1886-90	7.1	{	"	
1891-95	6.9	27.6	0.6	4.58
1896	8.1	33.4	0.7	5.43
1901-05	7.6	36.2	0.6	5.31
1906	7.2	28.23	0.6	4.78
1907	7.4	26.53	0.6	4.82
1908	6.6	24.31	0.6	4.43
1909	6.1	19.32	0.6	3.88

Ինչպէս վերոգրեալ ցուցակէն կ'երեւայ, 40 տարուան շրջանին Շուէտի մէջ ալքուումուութիւնը կետուակէն նուազած է շնորհիւ հակալքուական ընկերութեանց մզած բուան պայքարին:

Միեւնոյն արդիւնքը տեսնուած է այն ամէն երկիրներուն մէջ ուր հակալքուական ընկերակցութիւններ գոյութիւն ունին: Խցիւ թէ այդ արդիւնքը հոս ալ իրականանար մօտաւոր պատգայի մէջ քանի դեռ առաջքը առնել կարելի է ազդուօրէն:

Ամէն անոնք որոնի այս խնդիրով կը հետարքրուին եւ կ'ուզենի աւելի մանրանան տեղեկութիւններ եւ կամ զիրթեռու հասցեներ ունենալ, կրնան դիմել մեզ նամակաւ մեր նշանակեալ հասցեին վասահ լրացն կանխօրօֆ որ իրենց այդ փափաթին գոհացու պիտի շրուի շուտափոյք կերպով:

Քանի մը խօսք վերջացնելէ տռաջ :


Աշխատութիւնը՝ որ յանձն տռած ենք ի գլուխ հանել պէտք ունի ձեռնոտութեանը մեր իւրաքանչիւրին բղորանուէր ջանքերուն : Նախորդ էջերուն պարունակութիւնը լիուլի կրցին ապացուցանել Ալքոլին գործած նախճիրները ամերող Աշխարհի վրայ :

Վայրկեան մը անդրադասնալ, մաքի առջեւ պատկերացնել այն ահաւոր տեսարանը որ պիտի ներկայացնէր մարդկութեան ուզգակի և անուզգակի ալքոլի զոհերուն համախըմբումը ընդարձակ դաշտի մը մէջ : Երեւակայել ստրուռով որ պիտի պատէր մեր ամբողջ մարմնը այդ տեսարանին հանդէպ . Գիշիքապէս և մտաւորապէս անկեալներու խումբեր, բարոյապէս փճացած, հիւանդներ ամէնքն ալ, խեղծութիւն, թշուառութիւն : Սարսափելի բուրում մը գործածուած ալքոլի, ազտոտութիւն : Գիտակցութիւնը կորանցուցած, անամնացած խումբեր մարդոց և կանանց, և անոնց յաջորդներ ըլլալիք տպայոց ապահովնեալ սերունդ մը : Սառնց միացած կարգ մը էակիներ, ընդհանրապէս գժրազդ կիներ, հէգ արարտներ, որոնց միակ յանցանքը մարդկային օրէնքով իրենց կեանքը և ապազան այդ մոլիներէն միոյն կցած ըլլալնին է, տառնք, —թշուառները— պէտք է կրեն ամբողջ լուծը ալքոլին, յանձնն իրենց ամուսոյն որ իրենց գժրազդութեան մարմնաւորումը կը ներկայացնէ և իրենց զաւակներուն որոնք անոր մոլութեան հետքերը պիտի կրեն յաւէտ :

Այդ տեսարանը չպիտի բառէր արդեօք, վայրկենապէս նրամարերու ԱՆՈՐ — մեր հասարակոց թշնամիին — գործածութենէն :

Նոյն իսկ իրը հաճոյքի միջոց, չկան միթէ ուրիշ հազար միջոցներ, որոնք տաւակապէս վրաւէին ալքոլին տեղը, և շատ առելի հածելի ու շննիչ (ի փոխարէն քայքայման) կերպով անցընել ապին այն հազուագիւտ ժամերը որ մեզ կը մնան օրուան զրազումներէն և հանգստի ժամերը րէն դուրս :

Չպիտի ուզենք երկարել տակաւին, բացայայտ ձշմարտութիւն եղած իրողութիւն մը ապացուցանել ջանալով, բաներ կան որոնց ապացոյցը արդիւնքին մէջն է . և երբ այս



Ալքոլ կը սպաննէ

մասին թուանշանները և ձչդրիտ իրողութիւնները խօսած են
և կը խօսին ամէն օր, մեղ ուրիշ բան չի մնար եթէ ոչ խո-
նարհի և ըսդունիլ թէ:

ԱԼՔՈԼԸ ՄՍՐԴԿԱՑԻՆ ՑԵՂԲ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ԹՈՅՆ ՄԸՆ Է:

Ապա՞ ուրեմն.

ՄԵԿ՝ ինքնազիասկիցներուն մէկ բան կը մնայ լնել.
ՊԱՅՔԱՐՄԻՆ:

Պայքարի՛ մեր թշնամիին գէմ, որ հեազնեաէ ծառալելով
վերջապէս պիտի ջատաէ յեսները անզափսիսով այն ուժը որ
Կամք կը կոչուի, սաւանց որու մարդկութիւնը պիտի իշնայ
միւս կինդանիներէն շատ աւելի ասուրին դիրքի մը մէջ:

Պէտք է պայքարինք, պայքարինք մնիր համար, մեր
անձին համար, ովէտք է սույքարինք մարդկութեան համար:

Մեր Գործը պէտք է նմանի ձիւնէ գնդակի մը որ զլոտ-
րելով միշտ նոր մասնիկներ կուգան միանալ իրեն և կազմել
միշտ աւելի խոչըր զունու մը: Մեր նպաստակը կրնանք շատ
աղէկ նամանցնել ձիւնին անբժութեան և ասուղջութեան, ու կը
հաւասառնք թէ պիտի համանի այն օրը որ ատեն ամբաղջ մարդ-
կութիւնը — երկրագունաքը — հակայ ձիւնազունափ մը պէս
միացած պիտի ըլլայ միակ զաղափարի մը շուրջ — ՀՈԿՈԼ-
ՔՈԼՈՒԹԻՒՆ, իրեւ աղնուացման և փրկութեան միջոց:

Սիրելի ընթերցող, Ձենէ իրաւունք ունինք պահանջելու
որ Ձեր ուժը միացնէք մերինին: Դո՞ւք, իրբեւ ինքնազիստա-
կից և կամքի աէր անհատ կը զգաք թէ որքան ձիշդ դատ մը
կը պաշտպանենք, և դո՞ւք իրաւունք չունիք խուսափելու
Զեր պարագականութենէն որ է միանալ մեզ, ուժովցնելու հա-
մար մեր կարգերը, զայն աւելի ազգեցիկ և հեղինակուոր ըն-
ծայելու համար: Ասոր մէջ նոյն խակ անձնասիրական կէտ մըն
ալ պիտի կրնայիք գանել — քանի որ խղճի քաղցր բերկու-
թիւն մը պիտի զգացիք խառնուած օգտակար եղած ըլլալու
անհուն գոհանակութեան: Մեր բազուկները բաց են Ձեզի
ինչպէս նաեւ ամէն անոնց որոնք կ'ուզեն պայքարի մնով
հետ քով քովի մեր շատ զօրաւոր և զարհուրելի թշնամիին՝
ԱԼՔՈԼԸ գէմ:



204.

Ամեն անոնք որ կը փափաքին անդամակցիլ Բարի Տաճարականաց Անկախ Կարգին կրնան յետազայ ցուցակը ամբողջացնել եւ դրկել հետեւեալ հասցեին .

در سعادت ده بک او غلنده سقا چیماز سو قاغنده չ نومر ولی
جمعیت طبیعیہ شهانه بناسنده منع مسکرات «امید» جمعیتی اداره خانه سنه

Chef Templier
de l'Ordre International des Bons Templiers (Neutre)

Local de la Société Impériale de Médecine
Impasse Saka

Péra
CONSTANTINOPLE

ԽՆԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ
ԲԱՐԻ ՏԱՃԱՐԱԿԱՆԱՑ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԻՆ (ԶԵԶՈՒԲ) ՄԷՋ

Ստորագրեալու ընդունելով աշխարհն եւ բողոք բարեցուցիչ-
ներուն կատարած վնասակար դերը, կը փափաքիմ ընդունուի
Բարի Տաճարականաց Անկախ Կարգին (Զեզուբ) մէջ հրաժարե-
լով վերջիշեալ նիրթերուն զործածոքենէն եւ կը խոսսանամ
Կարգին նպատակը իրազործելու աշխատի իմ կարողութեանս
չափով :

Անուն

Մականուն

Զբարյութ

Տարի

Բնակավայր

Խառնարակներ

ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

194



56

20 01063 56 1